

ուրիշ բան չէր բայց եթէ կղզւոյն գեղեցիկ գիրքը, որով պարսկային ծոցին մէջ երկու ընդարձակ և ապահով նաւահանդիսատ կը ձևացնէ, մէկը դէպ 'ի արևելք իսկ միւսը դէպ 'ի արևմուտքը. որոնց մէջ բազմաթիւ նաւեր կենալէն զատ՝ որ և իցէ յանկարծական փոթորիկներէ անվնաս կը մնան : իսկ չայաստանի, Արաբիոյ, Պարսկաստանի և արևելեան այլ և այլ ազգաց վաճառականներուն անընդհատ երթևեկութքը այն աստիճան ծաղկեցաւ և առաջ գընաց, որ արևելեան ազգաց մէջ ամենէն համբաւաւոր և ճոխ քաղաքներէն մէկը եղաւ : Մէջի եղած փողոցները և հրապարակները, լայն և մեծագործ էին, ինչպէս նաև շնչնքերն ալ շատ գեղեցիկ մաւրիտաննեան ճարտարապետութք շինուած և շաղախով ծեփուած էին, որոնք նայողին զարմանքը կը շարժէին : Օդոյն բարեխառնութիւնը, կուինէայի և սուրբ Թովման կղզիէն՝ որ անմիջապէս հասարակածին տակը կ'իյնայ, աւելի սաստիկ է, որով և մէջը գտնուած աղային քարերը կրակ կտրած՝ անոնց արտաշնչած չոր շողին կը վառի :

իրենց տուներուն երդիքը մերինին պէս սեպածե չեն, այլ ընդ հակառակն տափակ՝ ուր գիշերները բացօթեայ տարածուած կը քնանան, ջրով լցուն մեծամեծ տաշտերու մէջ մտնելով և միայն զրուխնին դուրս թողով: Կղզւոյն օդը բնակչաց շատ օգտակար ըլլալով քիչ անգամ հիւանդութիւն կը պատահի. որուն պատճառը կ'ըսեն թէ իրենց շարունակ քրտնելն է, որով իրենց մարմնոյն ապականեալնիւթերը արտաշնչութեամբ դուրս ելլելով, բնականապէս հիւանդութիւնէ աղատ կ'ըլլան: Նոյնպէս բնութեան զարմանալի տեսարաններէն մէկն է երկու իրարու հակառակ քամիները, որոնցմէ մէկը սասափիկ ցուրտ իսկ միւսը սաստիկ տաք է, և իրենց բնական յատկութեանը հակառակ ներգործութիւն ունին, այսինքն տաք քամին կը պաղեցնէ զմարմինները և նոյն իսկ բացօթեայ եղած ջրեր, իսկ ընդհակառակն ցուրտ քամին

զերկուան ալ կը տաքցընէ . անոր համար կղզւոյն բնակիցը երբոր կ'իմանան տաք քամիին շնչելը՝ իրենց մուշտակները կը սկսին հագնիլ, և որչափ որ շատ բան առնուն վրանին, այնափ աւելի զով կը զգան: Բարեկառն քամիները սկսելու ատեն քիչ մը կը հանգըստանան և շունչ կ'առնուն այն ամառնային սաստիկ ջերմութենէն, որ տարւոյն մեծ մասը այնպէս է. և որպէս զի իրենց տուներն ալ զովացընեն՝ խողովակներով կը պտըտցնեն այն բարեխառն օդը տան որ կողմ որ կ'ուղեն: իսկ բնակչաց գալով, աւելի օտարագոյի վաճառականներ են քան թէ բնիկ տեղացի, որով և շատ տեսակ լեզուկայ մէջերնին, թէպէտ և հասարակաց լեզուն արաբերէն է:

Սուրանի, Ռենեկամսկիոյ և Ռունքարահի բնակչաց սովորութեալուն

Թթեթեսամուռթիւնը և տղայական անհօգութիւնը, որ բոլոր այն կողմի ժողովրդոց, սևամորթից, յատուկ է, երկրին ու կլիմային աղղեցութեան հետևանք է, անոր համար հազիւ քսան օր աշխատութեան ունին բովանդակ տարւոյն մէջ. որոնց արդասկին է բրինձի, եղիպտացորենի, կորեակի և ուրիշ նմանատեսակ բուտոց հունձքեր, աղջատին հացերնին պատրաստելու համար. բայց ասոնք չըլլան ալ անօթի չեն մընար, վասն զի քիմքերնին փղի որդնուտած մաէն սկսեալ ամեն տեսակ զաղիր և գանելի ուտելեաց վարժ է. կոկորդիլոսի հավիթները և անոր միաը, կապիկները, չները և ապականեալ ձըկները իրենց համար քաղցրահամ կերակուրներ են. բայց աղցան ամեններն չեն ուտեր խոտակերաց չի նմանելու համար. կորեակէն պիրրայ կը հանեն, արմաւէն և աղամաթղէն գինի. որի ալ ունին բայց Եւրոպիոյ վաճառք է: Զգեստնին հոգալու մոտածութիւնը չու-

նին . վասն զի բամբակը ինքնիրեն կ'ա-
ճի . կանայք ընտանեաց պէտքը լիցը-
նելու չափ կը ժողին և լեղակի հիւ-
թով կը գննաւորեն :

Հիւղերնին շինելու նիւթերն են քա-
նի մը անտաշ կողեր , քանի մը կե-
ղեած ճիւղեր , քիչ մ'ալ յարդ և կամ
արմաւենույ տերեներ , զորոնք ողնա-
փայտի ձեռվ շարելը մեծ ճարտարու-
թիւն կը համարին . բայց Ուսկէափանց
և Նիկէրի քութերը տանիքները շիտակ
և հաստատուն են : Քաղաք ըստանին
հիւղերու բազմութիւն է . հասարակաց
շէնք ամենեին չունին նաև այն ցեղերն
ալ որ տեսակ մը հասարակապետական
կառավարութեան տակ են . պալատնին
ալ այս հիւղերէն կը ձեանան . և անոնց
թուոյն առաւելութենէն կամ նուա-
զութենէն է պալատանց զանազանու-
թիւնը : Աղքատաց գլխաւոր կահ կա-
րասին քանի մը դդումէ անօթ է , հա-
րուստներունը քանի մը հրագէն գոր-
ծի . իսկ իշխանաց և թագաւորաց բնա-
կարաններուն զարդերն են գանկեր ,
ծնօտներ , և Եւրոպից գորգեր , սեղա-
նի սպասներ և ինչուան ձոյլ ոսկի գա-
հեր :

Փիղը , որ եթէ բնտանենայ՝ գիտենք
թէ ինչպէս աղէկ բնունակրութիւն
կ'ընէ , սեամորթները երեսի վրայ ձը-
գած են , և միայն Տակումպահի բնա-
կէք Սուտանի խորերը Աշանդի կայս-
րութեան մէջ ընտանեցուցած իրենց
պէտքին կը գործածեն : Որսորդութեան
մէջ ամենեին անոն չունին , իսկ ձրկ-
նորսութեան մէջ յաջողակութիւննին
կը ցուցընեն . եթէ լողալով եղեր է
և եթէ թիավարելով , ալիքները կը
պատուեն և լի աւարով ետ կը դար-
ձնէն ուռկաննին . բայց այս գործու-
նէութիւննին ալ կարճատև ըլլալէն
վերջ՝ կերպով մը ձկանց առատու-
թիւնը արգելք է իրենց արուեստական
հանճարին զարգացմանը , զոր քիչ շատ
ցուցած են կերպասագործութեամբ՝
ծածկոյթներ , նաւակներու առագաստ-
ներ , անօթներ , ծխափողեր և ուրիշ
փայտեայ գործիներ շինելով : Ի Դիւ-

պուքդու , Պուսնու , Պամպարյա ոս-
տայնանկութիւնը շատ կատարելագոր-
ծուած է . դարձեալ քանի մը անկա-
տար գործիներով սուլեր , կացիններ ,
գանակներ և ուրիշ ոսկիէ անօթներ շի-
նելը նշան է թէ զարբնութիւնն ալ , ոս-
կերչութիւնն ալ ծաղկած են մէջերնին :
Ալէկ պողպատ կը շինեն , ոսկի թելը
յետին աստիճանի բարակութեան կը
հասցընեն : Բայց ինչ օգուտ որ ժող-
վրդեան սակաւապիտութիւնը այս ար-
հեսաթից յառաջադիմութիւնը չի յու-
սցըներ :

Մ'եր ագահութեան և փառասիրու-
թեան զգացմանցը անհաղորդ , և բր-
վանդակ կեանքերնին իրեւ վայրկեան
մը հաշուած՝ անդադար զբնութիւնն
զիօսւեցընելու կը ջանան : Օրն ՚ի բուն
արեգական խոնարհելուն կ'սպասեն ,
որպէս զի բուրր գիշերը պարեն : Փղոս-
կրեայ շեփորին խուլ ձայնը , ու թմբու-
կին տոփիւնը , կիթարին և քնարին
ձայներուն հետ միացած զամեն հասակ
կը զուարձացընէ . և մէկ զեղին երգոցը
և ներդաշնակութեցը ուրիշ գեղ մը կը
պատասխանէ , որոնց մէջ բանաստեղ-
ծական աշխոյժ և զգացմունք պակաս
չեն . բայց կրնամ ըսել որ պարէն ա-
ւելի խաղն է իրենց ախորժելի : Սուրի
խաղերնին այնպէս է իրենց՝ ինչպէս
մեզի ցաման , և թերևս քան զայն ա-
ւելի հանճարեղ և զուարձալի . բայց
կանանց սեփհականեալ է . արանց խա-
ղերը ամենն ալ բաղդի են :

Անպաճոյճ կեանքերնին , կրթանքը
և արտաշնչութիւնը՝ առողջութիւննին
պահելու ամենազօրաւոր գեղերն են . և
կամ ցեղեր որ զվատառողջ ծնեալները
կ'սպաննեն . բայց չունին այն հին Մաք-
րոպիացուց երկարակեցութիւնը , և ոչ
իսկ մերը . մանաւանդ Սենեկամպիոյ և
Սլյերրա լէռնէի մէջ , ուրիշ ախտերէ
աւելի ենթակայ են տենդի , թանչի ,
ծաղկի , բորոտութեան , և այլն :

Ցեղեր կան մէջերնին որ խարտոցով
կը սրեն ակռանին . բայց ոչ ամեն սրա-
ծայր ակռաները խարտոցեալ են , այլ
ումանք ալ բնական : Իրենց մարդակերու-



Դիմակուկուշի ազնուական աղջիկ .

Թիւնը պարծանք կը համարին : Նախ-
նի բնաւորութիւննին պահովները դա-
նակով կը գծեն մարմիննին և կերպ
կերպ կը գունաւորեն : Մանուինկացցոց
գծերը ողղաձիգ են և իրենց դիմացը
վրայ . Աքրացիք , Դիմակուցիք և ուրիշ
ժողովուրդներ ալ կը գծեն , բայց թուով

և տեղով կը տարբերին իրարմէ . Քա-
ղաքարիցիք ճակատնուն վրայ հորիկո-
նական ձևով . Սաքոցիք ալ նոյն տեղը՝
բայց խաչաձեւ . Սապաղոցիք երեսնին
և գրեթէ բոլը մարմիննին նոյնպէս խա-
չաձեւ : Տակումպահցիք այտերնուն վր-
րայ երեքական հատ և մէյմէկ ալ աշուը-



Քանոյի աղջիկ.

Ներնուն տակ . ամենքն ալ տղայական
հասակնուն մէջ կը գծեն . և գծերուն
մէջ նուիրական և կամ կախարդեալ
ջուր մը կը լեցընեն՝ կեանքերնին անվնա-
սելի գործելու համար :

Այն բանը որ սեամորթից երեա-
կայութիւնը կը յափշտակէ , կ'ըլլայ
նաև իրենց նուիրական և միանդամայն
պաշտելի . ինչպէս արաբացի մը , ինչ-
պէս ժայռ մը , հաւկիթ մը , ձկան փուշ

մը , արմաւ մը , եղիկր մը , և խոտ մը
և այն : Որինուահ ազգը , զօձը իրքեւ պա-
տերազմի , վաճառականութեան և մշա-
կութեան Աստուած կը համարի . բնա-
կութեանը համար տաճար մը շինած ,
և ծառայուն համար կապուած են քա-
հանաներ . մատաղ աղջկունք իրեն նը-
ւիրեալ են , և իրենց մեղկ պարերովը
կը մեծարեն զօձը . ամեն նոր թագա-
ւորք հարուստ ընծաներ կ'ընեն զլուեւ-

լի կենդանւոյն։ Պէսինի մէջ պաշտօնառուն մողէսն է. ի Տահունէյ յովազառիւծը. Մեղորդատոյ գլխոյն քովերը արեգակը . սևամրդթներ կան որոնք իրենց նուիրականին, զոր ֆէդիլ կ'անուանեն, մարդարէմք կը նկարեն, և ընդհանրապէս բոլորն ալ բարւոյ և շարի սկիզբ մը կը զնեն։

Աղմկայոյզ և երգերով լի յուղարկաւորութիւննին տարօրինակ սովորութեամբ մը ալ աւելի աչքի կը զարնուի։ Մեռելակիրք կը հարցընեն վախճանելյն. — Թունաւորուած ես թէ հմայուած . և իրենց հարցմանը պատասխան կը համարին դագաղին այս կամ այն կերպ շարժիլ, որ անշուշտ վարպետ կախարդի մը հնարագիտութեամբ կ'ըլլայ։ Թշուառ է այն կախարդին բանք, եթէ դագաղը որոշակի կերպով ցուցընէ զան, վասն զի իրբու գերի ՚ի վաճառ կը հանուի։ Իսկ իշխանաց թաղումը յիշաւի ողբալի է, վասն զի անոնց վրայ եղած մարդարդիները անթիւ են։

Պէսինցիք, Տահումէյցիք, Եալովք . Ֆաւլանիք թէպէտ և գրեթէ բացարձակ թագաւորաց տակ են, բայց գոնէ ներքին հանդարտութիւն մը ունին. Ընդհակառակն Պամնկորքի մէջ Սիէրրանէսնէի շրջակայքը և Ռսկէափանց վրայ ամեն գեղերու առաջնորդք մէյմէկ խոռովայոյզ և խանգարիչ ազնուապետութիւններ ձևացուցած են. իշխանութիւննին կ'ընդհարձակեն որչափ որ ոսկինին և գերեաց թիւը շատցընեն իրարու գեղերը աւերելով արշտըկելով։ Անդիր օրէնքնին թէպէտ և կը պատուհասակոծէ ամեն տեսակ գեղծմունք և անկարգութիւն՝ բայց օրինաց վրէժինդիրներ կը պակին։ Շատ աւելի երջանիկ կ'ըլլար Ափրիկիոյ վիճակը եթէ Պոռնուկ և Ֆիլլադայ հզօր տէրութիւնները և Պամպարրայ և Դեմպուքդութիւններ կած՝ գոնէ ասիական քաղաքակրթութեան կայծը արծարծելու ջանային։

Ընդհանուր խօսերով, Խեղճ և փոքրիկ ինքնակալութիւններ . իսկ ինքնակալք իրենց բարբարոսութեանը և պրժ-

գալի անգթութեանցը հետ անտանելի գոռողութիւն մը միացուցած յետին աստիճանի մարդուս կիրքը կը շարժեն. Իսկ իրենց ոսկիէ և մարդկանց զանկերով շրջապատած գահերնէն բանեցուցած լեզունին, քստմունք և անհեղեղ ծիծալ կը բերեն մարդուս վրայ։ Տանիմարդացիք մոտած ելած այն կողմերը, անգամ մ'ալ Օպոգորու Աշանդիթի թագաւորին սենեակը մոնթլու ատեն տանիմարդացի հրեշտակը հետևեալ գըրքին վրայ կը գտնայ զան։

Ոսկիհաձոյլ գահի մը վրայ նստած ոսկի տերևներով ծառի մը հովանուոյ տակ. Նիհար և երկայն մարմինը ճրագուով օծած, վրան ալ կարգ մը ոսկույ մանրուք։ Գլուխը եւրոպական ոճով և լայն ոսկի երիզով գլխարկ մը . ոսկեցիպակ գօտի մը մէջքը. Վզէն ալ մինչև ոստուըները սարդիոն, ակատ և ուրիշ ազնիւ քարեր առատութեամբ և տեսակ տեսակ ձևերով շարած։ Իսկ ոստուըները ոսկեայ կոնքի մը մէջհանգչեցուցած։ Թագաւորութեան աւագանին գիմացը գետնամած՝ գլուխնին հող ու փոշի . Հարիրի շափ ալ ամբաստանողը և ամբաստանեակը նոյն դրքի մէջ. որոնց ետեւէն քսան դահիճ սակրաւոր, որպէս զի թագաւորէն հրամանը ելածին պէս երկու խումբն ալ գլխատեն։ Տանիմարդացին քանի մը նորահատ արիւնազանդ գլուխներու քովերէն անցնելէն ետքը առ թագաւորն կը ճօտենայ. Իսկ Ամենաքարարձրը, Բոցաձաձանշը, կ'ակըսի այսպէս։ — « Սիրով կ'ուզեմ քանի մը օր բռնել զքեզ հոս, որպէս զի մեծութեանս վրայ որոշ և անթերի ծանօթութիւն մը ստանաս : Երբէք տեսածիդ նմանը տեսած ես դու : — Ոչ, տէրարքայ, նմանդ չիկայ երկրիս երեսը : — Իրաւացի է ըսածդդ. Աստուածդի յերկինս շատ քիչ կը գերազանցէ քան զիս » : — Կ'ըսէ և գարեջուրին շիշը բերանը կը դնէ, յետոյ կու տայ տանիմարդացին որ ինքն ալ խմէ, անիկայ քիչ մը խմելէն ետքը, աւելիէն կը հրաժարի գինովութիւնը պատճառելով. այն ատեն Օպոգորու կը պատասխանէ . —

« Զքեղ արբեցընողը ոչ գարեջուրն է, այլ երեսիս փայլը, որ տիեզերքը անդամ կարող է արբեցընելու »: — Օպոգու Աքիմացւոց թագաւորին կը յազթէ, և երբ Ուրսուէ անոնց թագաւորը ինքզինքը կ'սպաննէ, Օպոգու բերել կու տայ անոր զըռւխը և ոսկիչ ապարանջաններով զարդարած իր գորավարաց առջև տանիմարդացիին կ'ըսկը խօսիլ. — « Այսաւասիկ զետնատարած՝ որ հաւասար իրեն զԱստուած և դիս միայն ունէր. բնականապէս ինքն երրորդն էր: Ո՞վ Ուրսուէ եղբայր իմ, ինչու չուզեցիր զեեղ քան զիս խոնարհ դասել: Բայց դու առիթ կը փնտուէիր դիս սպաններու. կը մոտածէիր որ երկրիս վրայ մեծ անձ մէկէն աւելի պէտք չէ որ դժոնուի. մտածութիւնդ պարսաւելի չէ. ամեն մեծամեծ թագաւորք այս ոգւոյս հաղորդ պէտք է որ ըլլան»:

Աս և ասոր նման թագաւորաց կենդանութենէն աւելի, ինչպէս առաջ ալ ըսինք, մահերնին է զարհուրելի. աղէտքով և անիծիւք ծնունդնին ալ մահերնին ալ: Ականատեսք կը պատմեն որ երբ ֆրէմպունիկ Աքիմացւոց թագաւորը կը մեռնի, ժողովուրդը անոր հազարաւոր գերիները և իրեն առաջին պաշտօնեայն երեքհարիւր կնիկներով գերեզմանին վրայ կը զոհէ. զոհերնին ոչ է այրելով, այլ ուկորնին ջախջախելէն ետքը կենդանույն թաղելով: Ժողովուրդը օրերով շարունակ գերեզմանին բոլորտիքը պար կը բռնէ, մինչդեռ զոհելիքները թշուառաբար ոսկրաբեկ կը հեծեն: Եթէ այս ամեն խեղճութեանց վրայ աւելցընենք նաև գերեվաճառութիւնն ալ՝ որուն գրեթէ սևամորթից երեքին երկուքը դատապարտուած են, մարդկային վիճակը աւելի աղետալի և արտասուելի վիճակի չենք կրնար մատնել:

Բայց յետ այսպիսի ահոելի պատկերով մը ներկայացընելու զսկամորթս, պէտք է զրուցել այն բաներն ալ որոնք իրենց պարծանք են, և որոնցմով իրենք մարդկային բնութեանը, մարդկային բընութիւնն ալ իրենց նախատինք չըներ:

Ենողական և որդիական զգացմոնքներն այն աստիճանի հզօր են մէջերնին, որ ինչուան մայրը զորդին ծախսելու ատեն՝ որդին դեռ տաք է իր մօրը հետ. « Զիս սպաննէ, բայց զմայրս մի չարախօսեր ». ըսելը սևամորթ որդւոց բերանը սովորական եղած է: Ուսկէափանց վրայ տանիմարդացի կրուակալ մը երիտասարդ մը գերեթափ կ'ընէ, որ իր կեանկքովը հօրը փրկանքը կ'ուզէր ստանալ: Բարեկամութիւնն անգամ իր զիւցազնական և գովելի օրինակները երևուցած է, որոնց մէջէն օրինակի համար մէկ մը պատմենք:

Քուշածիէ սևամորթը իր տիրոջը քովամեն հանգիստ և բարութիւն գտնելէն ետքը, կը սկսի նաև անոր որդւոյն ալ հաւատարմութեք և սիրով աշխատիլ, և իբրև սննդակից՝ հօրմէն աւելի կը յօւսայ որդւոյն թագաւորուելը և սիրոյն արժանանալ. Բայց որդին աննման ըլլալով իր հօրը, երբ գերւոյն յոյսերը ոնչանալէն ետքը՝ կենացը վրայ անգամ սպառնալիք կը տեսնայ, կ'երթայ ծածուկ տեղ մը կը պահուըտի, տէրը պարտելու ատեն կը գտնայ զիուաժիէ ծածկուած. զեռերիտասարդ, ուժը տեղը, կը յարձըկի վրան և աղէկ մը կը չարչըկէ. քիչ չանցնիր բազդը գերւոյն կողմը կը գտնանայ, ասիկայ կը զօրանայ իր եւրոպացի տիրոջը վրայ և կը պառկեցընէ զան. կը քաշէ մէջքէն լայն բերնով դանակը և կ'ըսէ. և Ես տղայութեանդ ընկերն էի, և անձնէս աւելի զեեղ կը սիրեմ. կ'երդնում որ անմեղ եմ, բայց եթէ յանցաւոր ալ ըլլայի՝ իրաւունք ունէի գիտութեանդ զիմելու. իսկ դու կ'ուզես անիրաւաբար և այսպիսի անարգական մահուամբ մը պատժել զիս. ոչ, այս բանս յանձն չեմ առներ. — կ'ըսէ և դանակը իր կուրծքը կը խոժէ տիրոջ համար. կը զլայ տէրը ըրածին վրայ, բայց ուշ: